

## ԱՆՈԹՔ ՎԱՍՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

Տէր, պահէ՛ Տունը նրաւակիեր, ոյր կառոյցին կազմն ու ծիր  
Փողփողենէջ լրջսիդ ըղովը գուն ինքնին զըծեցիր,  
Ու կամեցար որ փոքրիկ Հօսրդ զայն ընէ ապատան  
Խարխլած կեանին իր եւ նոզոյն՝ իրեւ Տապան փրրկութեան։  
Փուրա՛, հասի՛ր, այցելութեան ժամ է արդ, Տէր ապաւէն,  
Տէ՛ս վիւսն ու մահ, աղէտն ու չարն ի՞նչպէս իր դէմ կը դաւեն։

Փրրքած ժայռէն ան իր հիմքին, զերդ հողմակոծ նաւ մը մուր՝  
Մերը լոյծ լեռանց բարձրերը, մերը դէպի անդունդ խորամուտ,  
Յասկոս ու խոլ կոհակներուն մէջ կը ծեծուի տարութեր,  
Մինչ հրզօնները ափունենէն զայն կը զիւտն անտարքեր։  
Կարկանէ՛ աջըդ, Տէր, փրրկէ՛ զայն խութերէ, հէներէ,  
Թո՞ղ խաշանիւ խարխսիդ տեսք իր մէջ Յոյարդ նրանիւ։

Հրա՛ս. չէ խըլուած դեռ անոր կայմը իր կայտէն ամրակուռ,  
Զէ պատրուած առազասին դեռ բրոչարանը մախուր,  
Զէն յօւսուած կապարանները հասապինդ զիսերուն,  
Զի դեռ դեկին ղամբարն — Հաւատքը — կը նեւայ մէջն անխոն։  
Բայց կը զոռայ մրրիկն իր ըուրց, մռայլն է պատեր իր չորս դին։  
Խաղաղութեա՞ն Տէր, ըունչըդ լոկ կրնայ սաստել անդունդին։

Խարակներ բուխ, զերդ զազաններ յուշկապարիկ, փրրգրազայր  
Յորձանեներէն յանկարծ ցըցած դուրս զլուխներնին բազմասայր,  
Կը մըղձկոսեն սիրտերն անոնց որ նոն մըքնած երկնից տակ  
Կը զալարուին զահանդանովը վիճերուն անյատակ։  
Տէր սիրոյ, ոյր սրբտին ծնունդն է ամէն ինչ որ է բարի,  
Պիտի ներե՞ս որ ողջ ազգի մ'հոգին այսպէս խաւարի։

Հրամայէ՛, եւ պիտի ալեաց կիրենեն աղի խաղաղին,  
Ու նաւն յոյսիդ առասանով պիտի զըսնէ իր ուղին.  
Պատուէ՛ բըխապոս ամպերուն դէզն, որ կը ծածկէ հորիզոնն,  
Որ ան տեսնէ նոր զարունի մը փառերուն ծաղկիլն նոն։  
Տէր զըքութեան, սիրտերն ամէն, թէւերն ամէն դէպի Քեզ  
Են սեւեռուած, բաղց ակնարկիդ ըսպասումովն ըլձակէզ։

: :

Ազգ Հայոց, ազգ իմ սիրական, պահէ՛ Հաւատք, Յոյսդ ու Մէրն,  
Ասուածային Հոզոյն բըղխամուննի երեխակ այդ սուրբ սերտ եւ սեռն.  
Պիտի կանգնի իր նիմունենէն սասանած Տունը նորէն,  
Պիտի բերկին անոր ի տես դարձեալ սիրտերն համօրէն,  
Փըշած չէ զահը. չէ կոտրած մականը սուրբ. ողջ ես դեռ.  
Սըրբէ արցունեղ, հայէ երկինք. ամպն է արդէն փարատեր։

թ.